

չենք տեսնել զինքը այլ եւս սեղանի առջեւ: 1865ին կը կարգուի Եկնի Զէջի ժողովարարպետ, զոր կը վարէ մինչեւ մահը: Այսպէս Դպրոցական զբաղմունք ի սկզբան, եւ ապա ժողովարարպետական հոգը կը գրաւեն իր ժամերն, եւ կը ստիպուի ի սպառ լռեցնել քաղցրահոտ գրիչը:

Մինչեւ իր վերջին շունչը նուիրուած էր Հանգուցեայը այն տեղ իւր ժողովարարական խնամքին, զոր կը տանէր միշտ աննազոհութեամբ: Բնութեամբ բարի եւ հեզ, ընտել սահուապետ կենսի մը, սիրելի եղած էր ամէնուն:

Ինչպէս իւր հարազատաց եւ ժողովարարական արտերուն մէջ թողոյցած է Հ. Զաքարճեանի անունն անջնջելի յիշատակ, նոյնպէս պիտի գրաւէ համեստ տեղ մը հայ գրականութեան պատմութեան մէջ:

Հանգիստ իր ամիւսին:

ԵՄԱՍԱՐԸ, «ՀԱՆԳԻՍԻ»,



Մ Յ Ե Ն Ի Ս Ե Լ Ե

1. Եւագր Պոնտացի: — Եւագր, Մատենագրութիւնք (սպ. Վեներ. 1907), էջ 385—387 հրատարակած է Հ. Բ. Սարգիսեան հատուած մը «Յերբնոս գրոց հարցոց յաղագս մտացն եւ հինգ կարգացն նուազութեան որ Եւագրին յիշէ», նոյնը մեր Մատենագրարանի Թ. 47, ԹՂ. 325ա ունի, «Յերբնոսի գրոց հարցոց», յղ. մտաց եւ հինգ կարգացն նուազութեան որ Եւագրին շինէ»:

ԹԵ Հ. Սարգիսեան (անդ, ծան.) եւ թէ ես (Հանդ. Ամս. 1910, էջ 208) չէինք կրցած ցոյց տալ թէ Իրենէոսի որ գրուածքն կ'անհարկուի հոս: Այժմ Dr. W. Lüdtke ի Թերթին Theologische Literaturzeitung, 1911, կը նոյնացնէ այն տեղին Բնորդէմ Հերոնուածոց գրքին Բ. Ժ գրելոյ հետ (Harvey, I. 276—78). համաձայնութիւնն յընդհանուրն է միայն:

Հ. Ն. Ա.

2. Բնագննութեան երկրորդ թարգմանութիւն մ'ալ: — ՀԱՆԳ. ՄՄՄ. 1910, էջ 324—26 ընդարձակ խօսած էի Բնագննութեան եւ Չեռնագննութեան հայերէն թարգմանութեան վրայ. եւ ցուցուցած էի թէ թարգմանութիւնն կատարուած է ի ձեռն Յովհ. Արզ. Հովրվի († 1691, նոյ. 24) 1685ին:

Բնագննութեան ուրիշ թարգմանութիւն մ'ալ ունի Յուսեանեան վարդապետ Լեհաստոց արքեպիսկոպոսը, ինչպէս կը տեղեկանանք Արուսեանեանցէ: Գ. Ա. Արուսեանեանց «Բար-

ձրահայեաց Ս. Ստուածածնի վանոց Արշոյ, Մատենագրարանին մէջ տեսած է Չեռագիր մը «Փիլոֆի իմաստասեր. յորում կցեալ կայ եւ Բնագննութիւն բարբաբային մարմնոյ, ի գրոց լատինացոց թարգմանեալ ի վարդապետ Յոսեանեանց. ի թուս. Թ. Ճ. Լ. Դ.», այս Թորոս Աղաթ, Բ. էջ 386, Եթէ ուղիղ է Սյս տեղեկութիւնը, պէտք է ըսել թէ կրկին թարգմանութիւն եղած է նոյն գրոց, միեւնոյն տարին՝ 1685, մին լատիներէնէ, միւսն իտալերէնէ:

Հ. Ն. Ա.

3. Է. դարին վարդապետական կարեւոր գրուածք մը: — Կարապետ եպ. Տեր-Մկրտեան Մշակի անցեալ 275 թուին մէջ կը հաղորդէ անակնկալ լուրն թէ Պարսկաստանի Դարաշամբի Սուրբ Նախավկայի վանքի ձեռագիրները ցուցակագրելու ժամանակ (զանոք էջ-միածին փոխադրելու համար) գտած է ի մինչ այլոց ձեռագիր մ'ալ «որ բազմակողմանի հետաքրքրութեան նիւթ է ընծայում»: Եւ այդ ձեռագիրն է, Կոմիտասի որով «յուզղափառ եւ սուրբ հոգեկիր հարցն մերոց դասնութեանց», քաղուած եւ Հայոց եկեղեցու վարդապետութիւնը պաշտպանելու նպատակով կարգաւորած վկայութիւնների մը ընտրի ժողովածու նման Յիմնութեան կուրծի Հակաձեռնութեան»:

«Չեռագիրը բամբակի թուղթ է, ութածալ, անթուական, բայց ծփ դարէ կ'երեւայ, ժողովածուն բաժնուած է 10 գլուխներու: Ամբողջ գործը, ինչպէս արդէն կարպետ եպ. դիտել կու տայ, շատ հետաքրքրական գրուածք մ'է է դարու հայ վարդապետական պատմութեան համար, հետաքրքրական մանաւանդ այ-

նու, որ Հաւաքին Հայ մ'նղած է, Հաւաքած բազմաթիւ վկայութիւններ Հայ հնագոյն հեղինակներէն եւ Ս. Հարց հին Տայրիէն թարգմանութիւններէն, որոնք մեծաւ մասամբ կորուսած են այսօր: Կարօպեա եպ. կը յիշէ այսպիսի հաստատանքներ «ի թղթոյն եղևկայ կողքացոյ թարգմանչի, զոր գրեաց ի Գ. Պոլիս առ երանելին Մաշտոց վարդապետ», դարձեալ Յովհ. Մանուկեան, Իրենէտի, Հիւպոլիտեայ, Գր. Աբաշեանց գործի եւ այլնց գրուածքներէն:

Զգիտեց թէ ինչ հիմամբ կոմիտաս կաթողիկոսի օրով գրուած կը համարուի եւ ոչ աւելի հին եւ կամ նոր:

Այս մասին մանրամասնութիւն կարելի է ստանալ միայն գործոյն հրատարակութենէն ետքը:

Աւելորդ չըլլայ դիտել այս տեղ համառօտիւ, որ De rebus Armeniae յունարէն գրուածքին անանուն Հայ հեղինակը կը յիշատակէ, թէ կոմիտաս ունեցած է Հաւաքար: Իստ անուն գրութեան մը՝ հաւաքածոյի ձեւով, ուր սուրբ հարց վկայութեամբ կը մաքառի Քաղկեդոնականաց դէմ: Չի՞ կրնար այս գրուածքն ըլլալ:

Ո՛վ ալ ըլլայ հեղինակն, այսօր մեծ է անոր արժէքը եւ շատ բան կոչուած է այն լուծելու Հայ եկեղեցոյ եւ մատենագրութեան օ—է դարերու պատմութեան կնճռոտ խնդիրներէն:

Ի սրտէ կը ցանկայինք, որ օր յառաջ գըտնուէր Հայ մեկնաս մը, որ լոյս շորհէր թաքուցեալ գանձիս, եւ դիտութիւնն երախտապարտ թողուր ընդ միշտ իւր բարեգործութեան: Ն. Ս. Ա.

4. Հաճընի Զարդը եւ Օրլ. Լամբերտ: — Օտարագիրներուն բնական եւ սովորական գարձած էր Հային Զարդուլը ու շարձարուիլը անսենլ օրէ օր: Անոց համար հայը վատ, ստրուկ, զաղիր, գետնաբարշ, ընչաբաղջ էակ մըն էր: Գիրք մը այսօր կու գայ մեղմով լոյս մը սփռել անոնց՝ նկատմամբ այս առաւելող ժողովրդին նկարագրին: Այս գիրքն է «Հաճըն եւ Հայկական շարքերը» (Hadjin and the Armenian Massacres, Rose Lambert, 1911), որուն հեղինակը տեսած է սուրն ու հուրը եւ Հայոց քաղաքար դիմագրելը անոնց: Այդ շէքեր կարգացողը կը տեսնէ հայը իբր ժողովուրդ մը որ բնական բերումով կը կուռի. օր սկսնակ չէ մարտի արուեստին՝ թէպէտ հազիւ

տարի մ'անցած է այն օրն՝ երբ ձեռքը դրուղէնքին: Երէկի ստրուկը հիմայ դիւցազն է դարձեր: Մինչ նախորդ Զարդերը Հայ ժողովրդեան անօգնական վիճակը կրնին՝ կրկնական ջարդը հատաստեց թէ Հայը չէր կորսնցուցած իր նախնի նկարագիրը եւ կորովը:

Գրքին հեղինակը՝ Հաճընի որբանոցին մեղուուցուհի էր եւ իր ներկայութիւնը արգիլեց թուրքերուն կրնի տայ քաղաքը՝ որպէս զի պետութիւնը չէր թարկուէր ամերիկեան հպատակի մը ֆեստուելէն յառաջ գաղաքական ճնշումին: Օր. Լամբերտ մտերեք քաղաքէն հեռանալ եւ պատրաստ էր ժողովրդեան հետ կրել ճակատագրի հարուածը. սակայն ինչպէս յաճախ՝ այս անգամ այլ քաղ սրտի մը անձնուէր յօժարութիւնը ի զուր շանցու այլ փրկեց աւերումէ ամբողջ Հաճընը:

ՅՈՒՐԱՆ Ն. ՍՈՐԱՄԱՐԳ.

5. Մշակի 40ամսակը: — 1912 տարին կը բանայ Հայ արդիւնաւոր Մշակին 40ամայ յորելնանի մը գունբը: Աւախութեամբ կողջունեց վաստակաւոր Մշակը, որ 40 տարի անդադար գործեց եւ կը գործէ Հայրենի հրապարակագրութեան ասպարեզի վըայ, որուն Գրիգոր Արծրունի մը ռաջվիրան եղաւ, որուն կեանքը պահպանեցին Հայ կարողագոյն գրիշներ:

Մշակը ի սկզբանէ անտի եղաւ խարուզանող Հայ թմրեալ կեանքի, պատմող գաւառի կեանքէն, Հայելի հասարակական գործունէութեան: 40ամայ կեանքի բարձրութեան վըայ պատկանելի է այն միշտ հայուն համար:

Յորելնանը երագրուած է ասելը առաջինկայ Մայիս 26ին (Հ. Յ.), որուն համար կաշմուած է «Կենդանական յորելնանական յանձնաժողով», նախաձեռնութեամբ 42 անդամներու: Մենք այժմէն իսկ յայտնելով մեր սրտագին ուրախակցութիւնն արդիւնաւոր Մշակին՝ կը մաղկենք միտժամանակ անոր երկարագոյն կեանքը, նոյնպէս արդիւնաւոր եւ եռանդուն գործունէութիւն: Vivat, crescat, floreat!

ՈՍՐ. «ՆԱՆԻՍՄ»

6. Կովկասի Հայոց Բարեգործական ընկերութեան 30ամսակը (1881—1911): — Անցեալ Գեկտեմբերին անեց Կովկասի հայութիւնը «Հայոց Բարեգործական ընկերութեան», երեսնամեակը: Այս առթիւ ընկերութեան խորհուրդը լոյս հանեց նաեւ ընկերութեան երեսնամայ գոյութեան պատմու.

Թիւնը՝ խնամօք 1էօի¹. ուր Պր. 1էօ պատկերա-
ցուցած է մարտամատերին ընկերութեան ծա-
գումը եւ պատմութիւնը մինչեւ մեր օրերը:

Պատմել այս սեղ ընկերութեան ար-
գիւնը հայ կեանքի համար թող չեն տար ան-
ձուկ էջերս. բայց հայութիւնը ծանօթ է անոր
բարեբաղ գործունեութեանը, որ հազարաւոր
ստանապաներու սեփականը եղած է, ձեռննու-
աջքատին եւ քաջաբերիչ հայ մտաւորական
բարգաւաճման:

1էօ իւր պատմութեան մէջ գծած է շատ
պարզ եւ անսանկի կերպով ընկերութեան
արդիւնաւորութիւնը հայ կեանքի համար այլ
եւ այլ անասկաններով: Եւ այսօր երբ կը սունն
հայութիւնը ընկերութեանս 30ամեայ գոյու-
թեան սրբելանք, ուրախ սրտով եւ երախտա-
գիտօրէն կը յուշարեի ան մանչը, որոնք գա-
ղափարը յղացած են ընկերութեան, անոր
ծնունդ տուած եւ կամ քաջաբերիչ եղած:
Գէմք մը մանուանգ կը հանդիսանայ ամբողջ
երեսնամեայ կեանքին մէջ ընկերութեան հոգին
եղած՝ Դ. Կ. Նուասարեան, որ ինչպէս ընկերու-
թեան գաղափարին յղացողն եղած է, նոյնպէս
ծնողն եւ յուսաբացնողը եւ իրեն հետ բարե-
բար ազգայիններ՝ Ե. Բուգաղեան, Ս. Ան-
տեան, Ս. Մանթաշեան, Թ. Աֆրիկեան, Ս. Ղա-
րաբեան, Ս. Պողոսեան, Իշխան Տէ Ծ. Արդու-
թեան, Իշխ. Թ. Խօջամեանս եւն, որոնք հա-
րուստ նպատաներով կենդանացուցին ընկերու-
թիւնը եւ ի վիճակի ըրին բանալու այլեւայլ
հիմնարկութիւններ ի նպաստ հայ տնտեսայեալ
գասակարգի:

Ընկերութեան 30ամեայ քարեգործական
կեանքը կը ընու ուրախութեամբ եւ մխիթա-
բութեամբ ամեն հայու սիրտը, որոնց հետ եւ
մեր խնդակից կը բազմայինք ընկերութեան
ամեն յարողութիւն, բարգաւաճումս եւ տարա-
ծումս. կը բազմայինք որ ամեն հայ կարկառե-
ր անոր իւր բարեգործական լուսման, օրուն պատուը
վայելողն պիտի ըլլայ միշտ հայը, հայ աշխարհը:
ԽՍԹ. «ԱՆՆԻՆՍԻ»,

7. Անահիտը դադրած: — Մեծ ցաւով
կ'իմանանք Անահիտի 9—12 միացեալ թուե-
րէն, թէ Արշակ 2օպանեան որոշած է գաւգե-
ցնել «Անահիտ», գրական ամսագրերի հրատա-
րակութիւնը: Մեծ ցաւ եղաւ այս որոշումը
մեզ, որ գիտեմք թերթին գեղեցիկ ուղղու-

¹ Երեսնամակ Հայոց Բարեգործական ընկերու-
թեան Գովառուք 1881—1911, Կ—մայ 1էօ. Բիդէս, 1911
8°. Էջ 360, բազմութիւ պատկերներով:

Թիւնը, ծանօթ ենք անոր մատուցած մեծ ար-
դեանց հայ գրականութեան համար: Անահիտը
հայ այն թերթերէն էր, որոնք բարձրանալով
տուօրեայ խնդիրներէն՝ սիրած են ազգային-
գրականը, կարեւորութիւն տուած են հայագի-
տական խնդիրներու, համոզուած թէ հայ միտքը
պէպք անի նախ տահմային գրականութեան,
տահմային հումութեան եւ նորութեան հմտաց
թեանը, եւ ապա օտարին՝ օչ—հայ գրականու-
թեան ծանօթութիւնը: Հայը հայ կաթ Ծծելու-
է նախ իւր գոյութեան 12 տարիներու մէջ
ուսու. Անահիտ բազմաթիւ յօգուածներ հայ
անցեալ կեանքէն եւ նորագոյն շրջանէն, գլխաւ-
որաբար հայ հին տաղաչափութեան եւ հայ գե-
ղարուեստի վրայ, որոնք Անահիտի յատկացու-
ցած են կարեւոր նշանակութիւն եւ նաեւ ապա-
գային հայագիտութիւնը պիտի դիմ անոր եւ
խորհուրդներ խնդրէ: Խորին շնորհակալութիւն
Պր. Ս. 2օպանեանի, որ անոցով վստահով
ուսու. 12 բազմանիւթ հատորներ հայ գրա-
կանութեան:

ԽՍԹ. «ԱՆՆԻՆՍԻ»,



Մ Մ Յ Ե Ն Ե Ռ Ո Ս Ս Կ Ա Ն

1. ԳեՌԳ.—ՄԵՍՐԸՂ՝ Ուրարտու կամ Հայաստանի նա-
խաքնկները եւ իրենց բաղաչաթիւնը (ընտան
ուսումնասիրութիւն). Գ. Պոլս, տպ. Թ. Արզուման,
1911, Թ. էջ 24-216 եւ մէկ Առլաս: Գինը 10 դր.:

Կան գրքեր, որոնց ընկերցումը հաճոյքով
կը սկսի մտքը, եւ կ'աւարտէ գոհ սրտով,
վստահ թէ զուր չանցաւ ժամանակը:

Այս կարգի գրքերէն է ԳեՌԳ.—ՄԵՍՐԸՂի
Ուրարտու աշխատութիւնը, Գրքթէ 200
էջերու մէջ խոսացուցած է նիւթ մը, որուն վրայ
ցայտօր հատորներով միայն կը ձառուէր:

Ար հիւանդեալ աշխատատեղ շեղմանկին
համարձակ յանգիստութեան վրայ, որով ժամած
է կոխել հող մը վիճուս եւ բազմամտանգ, կը
զարմանանք աշամանդեայ յարատեւութեան
վրայ, որ կրցած է յարողութեամբ եւ այսպիսի
կատարելութեամբ հանել ի գրուի իւր աւաղա-
դրածը՝ առանց կարելու որ միջոցներու՝ աննպաստ
միջավայրի մը մէջ:

Նախահայաստանի պատմութիւնը տուած
է Հեղինակը հիմունած նորագոյն ընտանութեանց
վրայ, լուսաւորած զայն նաեւ բազմաթիւ
պատկերներով՝ նախահայական հետիւթեանց: